

# ԱՐԵՎԱԳԻՐԱՅԻՆ ԱՄՓԵԼ

## ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

**1912-1914 թթ. Տիթրէ Վիպերկի կողմէ՝  
մշակուեցաւ բարենորդութեանց յատով  
թղթածար մը, որ կը միտէր Արևմտեան  
Հայաստանի տարածքի երկու նահանգներու  
(Երզրուս եւ Վան) մէջ մտնող վեց մայզերը  
(վիլայէթ) դնել Եփուացի քննիչներու  
հսկողութեան տակ, որպէսի ի մօսոյ հետևելին  
հայկական բարենորդութեանց գործադրու-  
թեան: Թղթածարը մշակուելէ եւր օրինա-  
կանացաւ 1914 թ. Փետրուար 8-ին եւ երկու  
դիտորդները պատրաստուեցան գործի անցնիլ:  
Սակայն բանի մը ամիս եռք այդ օրէնքը  
կեանքի չլրջուեցաւ, երբ Օսմանեան Թուրքիան  
մոռաւ Ա. Համաշխարհային Դատերազմի մէջ:**

**Այս կապակցութեամբ Կ. Պոլսոյ Պատ-  
րիարքութիւնը ոչ միայն իր ամբողջական  
զօրակցութիւնը ցուցաբերեց, այլև տուա  
անհրաժեշտ յանձնարարութիւններ իր գերիշ-  
խանութեան տակ գտնուող Առաջնորդութիւն-  
ներուն: Սուորեա կը ներկայացնենք այդ  
ուղղութեամբ խորհրդապահաբար դրկուած սոյն  
ցոչաբերականը, որ կը գտնուի Երուաստիշ  
Պատրիարքարանի տրամադրութեան տակ:**

## ԽՈՐՃԱԲԱՐ

(Միայն Առաջնորդներուն յատով)՝  
Կ. Պոլսո, 17 Փետրուար 1914

Մօտ տարի եւ կէս առաջ հայկական  
դրբաղջ դատը վերաբացւեցաւ Քենյին Վեհաժ-  
ողովին մասնակցու վեց մեծ պետութեանց կողմէ:

Մեր աղերսներուն վրայ Ազգիս Վեհափառ  
Հայրապետը բարեհանցաւ ստանձնել իր թշուա  
հոտին պաշտպանութիւնը եւ իր կողմէ պաշտօն  
յանձնեց Վսեմ. Պողոս Փաշա Նուպարին, որ  
Հայկական Պատուիրակութեան մը զիտուն  
կանգնելով ամենամեծ եռանդով եւ ձեռնհա-  
սութեամբ յաղբեց շատ մը խոշնդուներու եւ  
բաղաքական ներկայ ոչ այնքան նպաստար  
վայրկեաններուն մէջ իսկ, կրցաւ արդինքի մը  
հասցնել, որ շատ ատելի նպաստար պիտի  
ըլլար, եթէ չընկէր միջ-Բալկանեան երկրորդ  
պատերազմը:

Ազգային Պատրիարքարանս - իր հանգա-  
մանքները ներածին չափով - միշտ համերաշխ  
եւ խորախորհրդ Ազգիս Վեհ. Կաթողիկոսի եւ  
Վսեմ. Պողոս Նուպար Փաշայի հետ, իր կարեսը  
դերը ունեցաւ Հայկական Դատի ներկայ յաջ-  
ութեան մէջ, որ ատելորդ կը գտնանք բացատ-

րել: Սակայն անհրաժեշտ կը համարինք այժմէն  
բնորոշել եւ գնահատել ձեռք բերուած յաջողու-  
թիւնը, ըստ այնմ արդինատրելու համար զայն:

Մեծ Պետութիւնները իրենց կողմէ: Հայկա-  
կան Հարցի վերջին ցաններուն, Գերմանիոյ եւ  
Ռուսիոյ յանձնեցին հետապնդուած մեր դատին:

Գերմանիան Ռուսիոյ հետ համաձայնելու  
համար կարգ մը սրբազրութիւններ մտցուց  
ծրագրին մէց:

ա.- Վիրելու համար Օսմանեան կայսրութեան  
փրեսթիճը, եւ

բ.- առանց նիֆական ճնշման եւ դժուարու-  
թեանց ընդունելի ընելու համար զայն:

Այսպէս կրցան միանալ Եփուական երկու  
հակառակորդ խմբակցութեան տեսակետները,  
որոնք մինչեւ այսօր համախորհրդ վարեցին  
բանակցութիւնները Բարձրագոյն Դրան հետ եւ  
եզրակացութեան մը բերին:

Այսօր հաստատուն կերպով երաշխատ-  
րած են այն կետերը, որ կը ներփակենք: Անոր  
հաստատուն Կայսերական իրատէն պիտի հրա-  
տարակով եւ պաշտօնապահ պիտի հաղորդովի  
Ընդհանուր երկու քննիչներու անուանման հետ,  
որ պիտի կատարով համաձայնութեամբ Երո-  
պական պետութեանց' մօտ օրէս:

Սոյն համաձայնութիւնը կը պարունակէ  
Հայկական բարեկարգութեանց կիմսական կետերը  
միայն. անոնց մանաւանսնութիւնները եւ մեր  
կարգ մը բաղձանքները պիտի զանանք որ  
մտցուին Ընդհանուր քննիչներու հրահանգներուն  
մէջ, որ պիտի պատրաստով վերջիններուն մաս-  
նակցուեամբ: Հիմնական սոյն կետերը թէտեւ մեր  
ազգային բոլոր իդեերուն եւ պահանջներուն  
ամբողջական գոհացում մը չի տար, սակայն  
կրնանք ըստ նաեւ թէ ան նախաքայլ մըն է, ի-  
հանգրուան մը, որու միջոցին մեր հայ ժողո-  
վորդը պիտի կարենայ ամփոփովիլ, ապահովովիլ  
եւ բարգաւաճի՛ պայմանով որ անոնք գործա-  
դրուին ուղղամտօրէն եւ ձշորէն:

Անցեալի դառն դասերը հարկաւ չին  
կրնար լաւատես ըստ շատ մը խոստուաններու  
վերաբերամբ, սակայն - համամիտ ըլլարով  
հանդերձ որ ծայրահետ խանդավառութիւն վնա-  
սաւակար է - անհրաժեշտ է սակայն զիտնալ գնա-  
հատել միանգաման ձեռք բերուած արդինքին  
դրական արժէքը ըստ այնմ զայն օգտագործելու  
եւ արդինատրելու համար: Ոչ մէկ բարենորդ-  
գում, որքան լայն եւ լին ըլլայ այն, արդինքը մը  
չի կրնար առաջացնել, եթէ Հայ ժողովորդի  
բոլոր ուժերը եւ մանաւան ազգային իշխանու-  
թիւնները, զիտնալ արդինատրել զայն իրենց  
յամար աշխատութիւններովը եւ հեռատես ու  
խելացի գործեկակերպովը: Ենոք բերուած սոյն  
հիմնական կետերու արդինատրման տեսակետէն  
ամենմէն կարեւը եւ անմիջական ձեռնարկները

հետեւալներն են, որ յանձնելով ձեր լուրջ ուշադրութեան, կը հրափրենք անմիջապէս միջոցներ խորիի անոնց ժամ առաջ ի կատար ածման ամենախիստ խորհրդապահութեամբ:

## Ա.- ՎԻՃԱԿԱԳԻՐ

Հայկական բարեկարգութեան ներփակ համաձայնագրէն պիտի տեսներ, որ Հայերու մասնակցութիւնը, մինչեւ հիմնական մարդահամարի կատարութիւնը. Վիլայէթի ժողովներուն համար (Մէճիսի Ուանամին Վիլայէթի Էնճմէնի) Վան և Պիրլիս վիլայէթներուն մէջ պիտի զործադրով կէս առ կէսի դրութեամբ, իսկ միա բոլոր վիլայէթներուն մէջ համեմատական՝ հիմնուած մահմետականներուն համար երեսփոխական վերջին ընտրութեանց տոմարներու, իսկ քրիստոնեաններուն՝ իրենց Առաջնորդարաններու կողմէ ներկայացնած ցանկերու վրայ:

Ասկէ կը բոլիս ուրեմն, որ շուտով պիտի ձեռնարկուի ընդիհանուր մարդահամարի Երոպացի մասնագէտի մը հսկողութեան տակ, մինչ այդ, քանի որ Առաջնորդարաններու ցուցակներու վրայ պիտի որոշովի հայերու մասնակցութեան շավը, ուրեմն կ'ըմբռնէր անշուշտ թէ որքան մէծ կարեւորութիւն պիտի ունենան լիակատար եւ ճշգրիտ ցուցակներ՝ Հայ ազգարնակցութեան:

Արդ, անցեալ տարի թէեւ, մեր ցուցակներուն վրայ կազմած եւ դրկած էք Զեր թէմի հայերուն թիւերը, բայց ի նկատի ունենալով ներկայիս անոր ահազին կարեւորութիւնը մեզ համար, կը յանձնարդինը ձեզ ձեռնարկել անմիջապէս սրբազրելու լրացնելու եւ մահմանաներու վիճակագրութեան այն տախտակները, որոնք պատրաստած էինք մեր պահանջին վրայ. այդ աշխատութիւնը կատարել վերջ, ընագիրը առանձին տոմարներու մէջ կ'արձանագրէք, վաւերացնելով ձեր եւ Գաւառական Վարչութեան ստորագրութիւններով, իսկ մէկ պատճէն կը յիշք Պատրիարքարան: Աւելորդ անգամ մը ես կը շեշտենք որ վիճակագրութիւնը շատ մանրամասն եւ ըստ կարելուն ստուգ պիտի ըլլայ (գիտէ գիտ) փոթով ի գլուխ համով՝ ձեռնահաս եւ բարեխիղձ յատուկ անձերու յանձնելով այդ աշխատութեան պատրաստութիւնը:

## Բ.- ՀՈՂԵՐՈՒ ՀԱՐՑ

հիմերու մէջ պիտի գտներ նաեւ յօդուած մը մեր երկրի ամենալենսական - հողային խնդրին մասին, որ պիտի լուծով Ընդհանուր քննիչներու անմիջական հսկողութեան տակ:

Այդ առթի հողային հարցի մասին Ընդհանուր քննիչներուն ամբողջական զաղափար մը տպու եւ մեր արդար պահանջները պաշտպանելու ու լիովին բաւարարութիւն ստանալու համար, պիտի է որ մեր բոլոր թէմերը պատրաստ ունենան թէմին մէջ գտնուող ամէն տնսակի եւ ձեփ հողային գրաւանդներու ամենաձգրիտ եւ մանրամասն ցուցակները՝ անհատի, ազգային հիմնարկներու, վանքերու հողերու եւ կալուածներու, ինչպէս նաեւ անոնց քանակի, տարածութեան, անոնց արժէթի, գրատդ անձերու եւ գրաւած եղանակի մասին, սակայն ամէն կերպ պիտի ստուգեն որ չափազանցութիւններ չմտնան անոնց մէջ, զի Եփուացի պարկեցու պաշտօնեայ մը չը հանդրաժեռով անոնց, մէկ աղաւաղուա մը միայն բաւ է նախապաշտելու զանոնք մեր հողային արդար պահանջներուն նկատմամբ:

## Գ.- ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐ

Քարենորդուան հիմնական կէտերու մէջ պիտի գտներ նաեւ յօդուած մը, որ կ'որոշէ, ըստ կարելոյն, կէս առ կէս համեմատութիւնը ընդունելու բոլոր նահանգներու մէջ - պաշտօնեաներու եւ ապահովութեան ուժերու համար:

Այս ամենալարեսր պայմանէն լիապէս եւ անմիջական կերպով գոնէ: հնարաւորութեան սահմաններու մէջ - օգսուելու համար, այժմէն անմիջապէս պէտք է ձեռնարկել պատրաստել վիճակագրութիւն մը բոլոր հայ կամ քրիստոնեայ պաշտօնեւութեան, ներփակ հարցուներուն համաձայն, եւ օրինակ մը դրկել մեզ:

Կը փափաքէինք զիտնալ նաեւ թէ ժանտարմներու եւ փողիսներու ներկայ ամսականներով պիտի յաջողի՞ մեզի գտնել բաւարար թիսվ հայ եւ քրիստոնեայ թէկնածուներ՝ ժանտարմի եւ փողիսի պաշտօններուն համար, որպէսզի կարենանք լրացնել ընդունուած սոյն երկու գլխաւոր պայմանները, որ ինչպէս գիտէ, միակ գրաւականն են արդար Վարչութիւն մը ստեղծելու եւ ապահովելու մեր կեանքը եւ ինչըք:

Ահա այն գլխաւոր եւ անմիջական նախապատրաստական ձեռնարկմերը, որոնց ձեռք պիտի զարնով ժամ առաջ խոհեմութեամբ եւ խորհրդապահութեամբ:

Հաճեցէք հաղորդիլ մեզ սոյն նամակը ստացած ըլլալնիդ եւ ձեր կարծիքը վերոյիշեալ առաջարկութեանց շոտափոյթ կարգադրման մասին:

### ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՄԱԲԱՐ ՀԵՏԵՒԵԱL ՀԱՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ

1.- Վիլայեթի նահանգներով, գազաներով եւ նահիներով պետական բոլոր պաշտօնեաներու ընդհանուր թիւ (իբրաքանչիւր դիանին զատ-զատ) Վարչային, Դատական, Ռատիկանական կան եւ այլն:

2.- Իբրաքանչիւր դիանին մէջ որքան հայ կամ քրիստոնեայ պաշտօնեաներ կան:

3.- Անոնց անոնները, տարիքը, պաշտօնը, քանի՞ տարի պաշտօնավարած են եւ ո՞ւր, անոնց ազգային եւ բարյական կեանքը, ի՞նչ դպրոցական կրթութիւն ունին, ի՞նչ լեզուներ գիտեն, լրացուցա՞ծ են երկրի օրէնքով եւ կանոններով որոշուած պայմանները (դատական պաշտօնեաները հուգուգէն, իսկ Վարչային մեծ պաշտօնեաները միկրիէլն վկայուած ըլլալը) կամ որո՞նք լրացուցած են:

4.- Երկրի օրէնքներով եւ կանոններով որոշուած պայմանները լրացնող քանի՞ մահմտական պաշտօնեաներ կը գտնուին եւ ո՞ր ձիտերու մէջ:

5.- Ցուցակագրել հայ կամ քրիստոնեայ այն անձերու անոնները, որոնք թէեւ ներկայիս պետական պաշտօնեայ չեն, բայց ունին յարմարութիւններ ստանձնելու ո եւ է պաշտօն: Անոնց մասին եա տեղեկութիւններ նշանակել համաձայն Յ-րդ կէտին հարցերուն եւ աւելցնելով նաեւ հետեւեալնը - այսօր ի՞նչ պաշտօն ունին անոնք, երբ եւ իցէ պետական պաշտօնեայ եղա՞ծ են, ո՞ւր եւ քանի՞ տարի, պետական ի՞նչ պաշտօն ստանձնելու յարմարութիւն ունին:

6.- Նահանգին մէջ ներկայիս որքան ժամանակ կամ ուստիկան կայ: Ասոնցմէ: որքանը հայ կամ քրիստոնեայ են:

Կը խնդրուի պատասխանել, լուրջ եւ խոհեմ ուսումնասիրութենէ, մը եսք ըստ կարելոյն փոխով:

Նոյն ձեռնարկը խորհրդաբար կատարելու պատճառով յարմար դասուեցաւ ներփակ շրջաբերականները յոել միմիայն վիլայեթի եւ նահանգներու Առաջնորդութեանց, հետևաբար վիլայեթի մէջ գտնուող միա թեմերուն ուսումնասիրութիւնը ձեր հրահանգով կատարել տալէ վերջ, պէտք է ամփոփէք եւ փոխով դրկեր մեզի:

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ  
ԱՄԱՍԻԱ - ՄԱՐԶՈՒԱՆԻ

Ամասիա, 16 Յուլիս 1914

Դիան- Առաջնորդարան

Համար- 368

Ամենապատի

S.S. Զահէն Ս. Արքեպիսկոպոս

Բարեխնամ Պատրիարք Հայոց Թուքիոյ  
Կ. Պոլիս

Անցեալ 1913 Մայս 31 թուակիր գրութեամբ տուած էինք մեմիս ամենազգի ընդհանուր ժողովրդեան վիճակագրական ցուցակը Պատրիարքարանիդ յանձնաբարութեան համաձայն: Սակայն Ձեր Ամենապատութեան տարւոյ Փետրուար 17-ի շրջաբերականով դրած յանձնաբարութեան համաձայն, մեր ժողովրդեան ստոյգ վիճակագրութիւնն ունենալու համար, յատուկ պաշտօնեաներու միջցաւ վերստին ցուցակագրել տուած ըլլալով տուն առ տուն եւ յականէ անուանէ ամենայն ձգրտութեամբ, ներկայիս ներփակ կը յենք անոր արդիւնքը վիճակին Խանոն Ժողովին կողմէ հաստատուած այսօրուան թուակիր վիճակացոյցով մը: Խոկ Ամասիոյ եւ Մարզուանի ազգայիններու թիին այս տարի բարականաշափ պակսելուն մէկ պատճառն ալ, զինուրագրութեան պատճառաւ կարգ մը երիտասարդներու եւ ընտանիքի տէր անձերու եւ արտասահման խոյս տալն էր:

Մատչելով ի Համբոյ Ձեր Ամեն. Ս. Աջոյն մասմ խոնար որդի՝

Առաջնորդ Գեղրգ Ծ. Վրդ. Իբրանոսեան



ԽՆԴՐՈՅ ԱՌԱՋԱՅ ՎԻԼԱՅԵԹՆԵՐԸ  
1914 թ.